

ԱՆՏԻՊ ԷԶԵՐ

ՕՐՄԱՆԵԱՆ ՍՐԲԱՁԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՏԻԿԻՆ ՍՐԲՈՒՅՆԻ ՏԻՒՍԱԲԻՆ

Արմաշ, Մարտ 27/8 Ապրիլ 1892

Վահմաշուբ Տիկին Սրբուհի Տիւսար փաշա

ի կ. Պողիս

Սղակիր Տիկին,

Շատ կը բաղձայի ես ալ ձեզի պէս ընել և նամակնիդ ստացած պահուս պատասխանը տողել. սակայն պաշտօնական զրադմունք այնպէս կտրատեցին ժամերս, որ փափաքս չկրցայ լրացնել: Քանի մի օր յետոյ զրելով, չեմ կարծեր թէ կորուսած լինիմ այն տողաւորութիւնները, զորս առաջին ընթերցմամբ զգացի եւ կրկին ընթերցմամբ հաստատեցի:

Սղակիր կը տեսնեմ զձեղ միշտ, եւ մի՛ կարծէք թէ մեղագրող լինիմ: Սուզր զգացման արդիւնք է, եւ բարձր զգացում պէտք է արտազրէ բարձր սուզ: Յայդմ զուք ձեր զգացմանց համաձայն էք: **Ճնորհակալութիւն կը յայտնէք Զեր սղակիցներուն, ու մերայնց հետ զիս ալ կը յիշէք: Աւրախ եմ, որ մեր երկարժամանակեայ հսուաւորութիւնը չէ նուազած այն ժամերժական յարդը, զոր գայելած եմ Զեր աչաց առջեւ: Ճնորհակալ եմ ժանաւանդ,**

1) Հանգուցեալ Օրմանեան Սրբազնի այս ցաւակցական նամակը՝ տիկին Սրբուհի Տիւսարին ուղղուած՝ շահեկան էջ մըն է, որ գտնուեցաւ այն վաւերաբդերուն մէջ որոնք դրկուեցան՝ վերջին տարիներու ընթացքին Բարեգործականի Պօղոս Նուապար Մատենադարանին:

Ծ. Խ.

որ հիմնուելով սոյն ժամերժական յարգանաց վրայ, ժամադիւր կ'ընդունիք իմ տողերը, եւ կը յորդորէք զիս գարձեալ զրել, ինչչափ ալ իմ զրածներս պարունակեն այնպիսի կէտեր, որք առեղծուածական կերպարան կը կրեն:

Երկու հետեւութիւններ քաղեցի Զեր նամակին պարունակութենէն: Առաջին, որ անմիթար էք, եւ անմիթար մնալ կը սիրէք. եւ երկրորդ, որ ինքզինքնիդ ոչնչացեալ կը կարծէք եւ հակառակին համոզուիլ չէք սիրեր:

Իմ նախիւնթաց նամակս երկու կէտերն ալ շանդերձելոյն զրութեամբը կ'ուզէք բացատրել: Բայց զուք երբ ներկային սաստիկ ըմբանութիւններքեւ կ'ընկճուիք, տրամարանական է որ զօրաւորագոյն փաստ մը պահանջէք, Զեր զգացածները բուժելու կամ փոփոխելու համար:

Կը պակսի^o արդեօք այդ զօրաւորագոյն փաստը: Ես միշտ՝ այս՝ կը պակսի պիտի չըսմամ, եւ պիտի շըսմ յատկապէս եւ ճշգապէս Զեր վրայ ըրած ուսումնասիրութեանս եւ Զեր հոգւոյն զգացումներուն զննութեան վրայ հիմնուելով:

Եթէ երբեք ես ալ համոզումներուս մէջ ցարդ կատարելապէս հաստատուն չըլլայի եւ եթէ բազմապիսի վարդապետութեանց յարիւրինթոսը իմ միտքս ալ մոլորցուցած ըլլար, Զեր նամակը, Զեր վիճակը եւ Զեր հոգերանական կացութիւնը զիս իմ համոզմանս վրայ կ'ամրացնէ, թէ պէտք է ստուգիւ վարանումներէ մերկանալ եւ ամենայն ուժով Հանդերձելոյն վարդապետութեան վարիլ:

Ես, խոհեմազարդ Տիկին, այնչափ մէծ գաղափար ունիմ Զեր հանձարին եւ Զեր ուղղութեան վրայ, որ վայրկեան մը իսկ չէմ

կրնար երկրայիլ որ Դուք ներքին համողման անկեղծ խոստովանութեամբ չխօսիք, երբ կ'ըսէք, թէ անմիտիթար մնալ կը սիրէք, և թէ ինքողինքնիդ ոչնչացեալ կը կարծէք: Ընդունելով ուրեմն, որ այդ համոզումները իրապէս կան Զեր մտքին մէջ, պէտք է մերժեմ այդ հետեւութեան պատճառը: Ո՞չ բազգին, ո՞չ բնութեան, ո՞չ զերազոյն էակին եւ ո՞չ զերակայ Աստուծոյն չեմ կրնար վերագրել զրութիւն մը որ այդպէս կը ջնջէ եւ կ'ոչնչացնէ իւր գերադանց գործը:

Եթէ այդ եզրը մերժելի է, ուրեմն ընդունելի է հակառակ եզրը. Եթէ անհնարին է այդ եզրը, պէտք է հաստատ ըլլայ միւս եզրը:

Աշխարհի ընթացքին, մարդկութեան զարգացման, ընկերութեան զոյութեան, ընդհանուր խաղաղութեան եւ մասնաւոր երջանկութեան համար անհրաժեշտ կը դատեմ որ միսիրարութիւնը աշխարհէ չկորսուի, որպէսպի հանձարներ չոչնչանան: Եւ Երբ անհրաժեշտ կը դատեմ: այդ միտիթարութիւնը, բոլորով սրտիւ կը մերժեմ ինչ որ այդ անհրաժեշտ պէտքը կը խափանէ:

Կ'ընդունիմ, Տիկին, որ զգացումներու գերազոյնն է մայրականը, եւ այնպէս կ'բժռոնեմ թէ որովհետեւ մայրութիւնը վերջին զգացումն է, որ որդիական, եղբայրական, ընկերական եւ ամուսնական զգացումներէն ետքը կը զարթնու, կ'իմանամ թէ այն իրը պսակ կու գայ ամէնուն վրայ, եւ իրը վերջին յինքն կ'ամփոփէ բոլոր նախընթացները: Բայց դուք ալ ընդունեցէք, որ եթէ մայրական զորովի, իրը հարիւր առ հարիւր ամբողջութեամբ լրացեալ զգացում մըն է, միւս զգացումներն ալ, զոնէ հարիւրին իննառւն կամ ութսուն կամ եօթանասուն համեմատութեամբ, զօրաւոր իդձեր են, միեւնոյն բնութիւնն ունին, եւ իրենց վիրաւորանքին ատեն իրաւունք ունին մասնակցելու այն ամէն հետեւանքներուն զորս դուք մայրական զգացումին կը սեփականացնէք:

Կ'ընդունիմ զարձեալ, Տիկին, թէ գորո՞զոր դուք ունիք Զեր զստեր, ողբացեալ Տորինին վրայ, արժանիքը՝ զոր նա ունէր, խանդր՝ որ փոխադարձարար ձեզ կը միացնէր, գերազանց էին իրենց տեսակին մէջ. մինչեւ իսկ պիտի համարձակիմ ըսել՝ թէ բոլոր ձանչցած-

ներուս վրայ, ձերինները զերազանց էին: Բայց դուք ալ ընդունեցէք, Տիկին, թէ ուրիշներն ալ եթէ ձեզի եւ ձեր արժանիքին չեն հասնիր հարիւրին հարիւր համեմատութեամբ, զոնէ մերձաւոր եւ յոյժ մերձաւոր համեմատութեամբ միեւնոյն կացութիւնն ունին, մանաւանդ որ ամենուն համար զերազոյն կը սեպուի ինչ որ իւրն է: Արդ, եթէ կացութեան կը մասնակցին, պէտք է իրաւունք ունենան հետևանքներուն ալ մասնակցելու:

Արդ, քանի որ սիրելեաց կորուսոր Զեղի յատուկ բան մը չէ, եւ բոլոր աշխարհի հաւասար է, չինեցէք ուրեմն, Տիկին, Զեր զրութեամբ, անմիտիթար մնալ սիրողներու եւ ոչնչացող հանձարներու աշխարհ մը, եւ ետքէն ակնկալութիւն ունեցէք մարդկութեան զարգացման, աշխարհի յասաջդիմութեան, ապագային բարձրացման, երեւակայեալ կատարելազորձման, անկոպար իտէալին, մէկ խօսքով այն ամէն բաներուն որոնցմով մարդիկ ինքնինքին կ'օրորեն:

Ինձի մինչեւ հիմայ կ'ուղէին հաւատացնել, թէ Հանդերձելոյն վարզապետութիւնը իւր ծանրութեամբ հանձարներ կը ճնշէ, զգացումներ կը մեղցնէ, գործունէութիւն կը թուլացնէ, եւ աշխարհի զարգացումը կը խափանէ, եւ կը կարծէին իրաւութեամբ եղրակացնել թէ ընութեան համաձայն սկզբունք մը չէ: Միանդամայն կը պնդէին, թէ Հանդերձելոյն ուրացութիւնը ամէն հող կը թօթափէ, տատամսութիւնն կը փարատէ, եւ մարդկային գործունէութիւնը այս աշխարհին մէջ պարփակելով, հանձարները կը փայլեցնէ, թափիծը կը խորտակէ, եւ անկծանելի միտիթարութիւն մը կը սուեղձէ:

Հիմակ կ'իմանամ թէ բոլոր այս բառածները, սուտ են եղեր, եւ Զեր խոստավանութեամբ կը համոզուիմ, թէ հակառակն է եղեր ճշմարիտը: Հանդերձելոյն վարզապետութեան բացակայութիւնը հանձարներ կ'ոչնչացնէ եւ եղեւութիւններ կը զգացնէ եղեր: Աչա ինչու կ'ըսէի, որ եթէ միտքս վարանումներ ալ ունեցած ըլլար, Զեր նամակը եւ Զեր վիճակը բաւական էին որ ամէն վարանում վարատէի:

Այժմ կրնամ պատասխանել այն հարցումին, զոր ինձի ուղղած էիք՝ կը հաւատայից ձեր ըստին:

Եթէ հարցուցած ըլլայիք՝ Գիտէ՞ք ձեր ըսածք, շպիտի կարենայի զիտեմ ըսել բառին ձիջդ իմաստով։ Գիտութիւնը կամ ասլացուցական փաստ կ'ենթաղրէ, կամ փորձառական ցուցմունք։ Երկուքն ալ դժուար է մեր խնդիրին պատշաճեցնել։

Բայց հաւատով այնպէս չէ։ Հաւատքը, հաւատքի մեծ վարզապետին, Պօղոս առաքեալին տուած սահմանին համեմատ, է — «Յուստիցելոց իրաց հաստատութիւն, եւ յանդիմանութիւն որոց ոչն երեւին։ Քանի որ, ինչպէս ըսի Հանգերձելոյն վարզապետութիւնը կը հաստատէ և կը գորացնէ ինչ որ բոլոր մարզկութեան՝ իւր կատարելազործման նկատմամբ տածած ակնկալութիւնն է, եւ քանի որ յայտ յանդիման կը բերէ ինչ որ ասպազայ ժամանակներու մէջ թաղուած և աներւոյթ մնացած է, բնաւ դժուարութիւն չեմ դպար պատասխանելու, թէ Այս՝ կը հաւատամ։

Բայց Դուք աւելին ալ կը պահանջէք ինէ, եւ կ'ուղէք որ բացարեմ, թէ ինչպէս պիտի ըլլան հոգիներու զգացումները, յարագերութիւնները, գործողութիւնները, եւ փոխազարձութիւնները։ Այդշափ մանրամասնութիւնք փորձառական զննութեանց չեն կրնար ենթարկուիլ, նոյն իսկ իրին բնութեան բերմամբ։ Իսկ հաւատքի դրութեամբ նախ պէտք է հիմնական կէտին վրայ համաձայիլ, որ պարագաներուն կարենանք անցնիլ։

Դուք, Տիկին, որ հաւատքը այդշափ չեռու կը տանիք Ձեզմէ, դուք շատերէն աւելի հաւատացեալ մըն էք։ Դուք կը զգայիք մայրական սէրը, Դուք կը յարգէք բարեկամական սէրը, դուք կը գործաղրէք ամուսնական սէրը, Դուք ունիք զոհողութեանց զգացումը։ ահա

Զեր հաւատքին ցոլացումները։ Եթէ հաւատքը չողեւորէր Զեր զգացումները, պէտք էր ուրանայիք բարեկամութեան բարոյական մասը, միայն նիւթական զործակցութիւն մը տեսնելով բարեկամութեան մէջ։ Պէտք էր մերժէիք ամուսնութեան բարոյական կազմը, լոկ զգայական կամ շահակցական զործ մը համարելով ամուսնութիւնը։ Բայց քանի որ մայրական սիրոյն համար կը մարտիրոսանայք, բարեկամական սիրոյն համար կը նուիրուիք, ամուսնական սիրոյն համար կը զոհուիք, Դուք հաւատոյ վկաններուն մէջ պիտի փնտուէք Զեր տեղը, եւ շատ ու շատ հաւատացեալ կարծուածներ շատ հեռու կը մնան ձեր հաւատքի զօրութենէն։

Զեր զգացումներուն ուսումնասիրութիւնն է, Տիկին, որ զիս հաւատքի ձանազարհին մէջ կը գորացնէ։

Դուք էիք որ ինձի համարձակութիւն տուիք նորէն ոտյն նիւթին վրայ գրել, եւ կը յուսամ թէ այս ալ, նախընթացներուն նման, Զեր ախորժ ընթերցանութեան կը հանգիպի։ Զեմ համարձակիլ նամակիս պատասխանը պահանջել, յարգելով Զեր միտքին զրադեալ կացութիւնը, բայց չնորհակալ պիտի ըլլամ, եթէ կերպով մը Զեր տպաւորութեանց տեղեկութիւնն ստանամ, եթէ ձանձրոյթ չեմ պատճառեր։

Լուրեր չեմ գրեր իմ վրայ։ Հարկաւ մերիններէն կը լոէք։

Շնորհակալ եմ վսեմ։ Փաշային բարեւներուն, եւ փոխազարձ սիրով կ'ողջունեմ նորին վսեմութիւնը։

Բնծայելով անկեղծ յարդանացս հաւատիքը, կը խնդրեմ որ զիտնաք զիս միշտ Զեր վահմութեան բարեկամակամ եւ աղօթարար

ՄԱՂԱՔԻԱ ԵՊՍ ՕՐՄԱՆԵԱՆ

